

4989-4995


1931  
202.3  
G-38

~~105-mm M4~~

362

# ԳԻՐԱԲ

ԸՆԴՀԱՅԻ ԵՎ ԵՐ



# ՅՈՒԹԵԱՅ

Յ. ՏԻԼԻԹԵԱՆ



ՏՊԵԱԼ

ԿՈՍՏԵՆԴԱԿՈՒՊՈՒ

Ի ՏՊԱՐԱՆԻ ԵՐԻՑ ԵՂԲԱՐՑ ԱՐԱՊԵԱՆ



1856

9246

175  
40

## ՅԵՌԵՎԱՐԵՑՆԵՐ

Ենձի պիտի հարցունեն , թէ ինչու կը գրեմ :  
Ես իբրեւ պատգամ չեմ խոար իմ կարծիքներս ,  
բայց միայն փորձով , խորհրդածութեամբ , եւ  
պատմութեան կարգէն քաղածս ազդիս կը նուի-  
րեմ , որ իմ սխալներուս վրայ անաշառ դատումներ  
ընելով , ճշմարտութիւնը ՚ի լոյս ընծայուի : Աշ-  
խարհիս սկիզբէն մինչեւ այսօր որչափ հեղինակներ  
եկեր են , բոլորին գրածը ճշմարտութիւն չէ . բայց  
կարդացողներուն դատումը դրդելու առիթ ըլլա-  
լով , շատ ճշմարտութիւններ երեւան են ելեր :  
Ո՞նթէսկիէօ կըսէ թէ ամենաոչնչ գիրք մը կար-  
դալով ալ՝ բան մը սորված եմ . անանկ գիրք չը  
գտնուիր որ կարգալով բան մը չը սորվըլի . շատ  
անգամ հեղինակը նիւթի մը վրայ բան մը կը գրէ .  
կարդացողը այն նիւթէն ուրիշ բաներ կը հանէ ,  
եւ կը գտնայ որ հեղինակին միտքէն ալ անգամ ան-

ցած չէ : Այսօրվան օրս Հոմերոսի բանաստեղծութեան մէջէն անանկ բաներ գտած են , եւ անանկ գեղեցկութիւննէր կը տեսնեն , որ Հոմերոսի մըտքէն անցած չէ , եւ այն գեղեցկութիւնները գրած ժամանակը ամէնեւին հասկըցած չէ : Ասոնց բոլորնալ ընթերցողներուն խորհրդածութենէն առաջ եկած բաներ են : Բայց ինձի պիտի ըսեն թէքու գրածներդ ոչ Հոմերոսի բանաստեղծութեան կը նմանին , եւ ոչ իմացականութեան լոյս կուտան . կարելի է , որ այսպէս գրելովդ մտքերուն վրայ խաւար իջեցունես . Ես սա կրնամ պատասխանել : Թողիւրենք ալ գրեն , եւ իմ իջուցած խաւարս փարատեն . սխալ չըկայ որ Ճշմարտութեան լոյսը տեսնելով չըկորնչի . ես խաւար կիջեցունեմ , Թողլոյսը ետեւէս հասնի : “Ե ծագել արեւու կունչին առպելչ ” : Վրեգակին լոյսը աստղերը չեն կրնար խափանել : Ճշմարտութիւնը մէկ քանի հոգիի զրուցածովը կամ գրուածովը չը գոցվիր . ամէնուն կազդէ եւ մէկը չը կրնար ուրանալ . երանին այն է որ Ճշմարտութիւն ըլլայ :

Վենք հիմայ կրօնքը մարդկային ազգին մեծ դաստիարակ ըլլալը եւ ընութեան մէջ ինչպէս կարդացուիլը պիտի հաստատենք համառօտարար . որ չափ որ պատմութիւնը ցուցուցեր է եւ մէր խելքը կը վկայէ :

Ա եց ամիս է ՚ի վեր՝ կաշխատէի որ այս նիւթիս վրայ ընդարձակ պատմական տեղեկութեամբ գործ մը առաջ բերեմ , ասոր համար Շաթօպրիեանի ոգի .

չը իսպանէութեան անունով եւ իր նութեան պապմութեան  
ըսուած գիրքերը օրինակ բռնելով, եւ ուրիշ ա-  
սոնց նման գործքեր կարդալով, շատ մը նիւթ  
ժողուեցի, բայց նայեցայ որ շատ ընդարձակ բան  
պիտի ըլլայ . ժամանակ ալ չը պիտի ունենամ կա-  
տարելագործելու, մէկդի ձգեցի ուրիշ ժամանակի  
մը համար . բայց այս նիւթերը կարգադրելու եւ  
պէտք եղած բացատրութիւնները տալու մտքով  
միշտ կը խորհրդածէի : Այս խորհրդածութիւնները  
եւ այն նիւթերը սա համառօտութիւնը ամփոփե-  
ցին մտքիս մէջ . կարելի է առջի ըսածս գլուխ չը  
կրնամ հանել, որովհետեւ քիչ մը ծանրը բան է,  
գոնէ այսչափը չը կորարվի ըսելով գրիչի առինք :

Կաղազեմ ընթերցողաց, որ ներողամիտ ըլլան  
սխալներուն . եւ թէ որ մէկ զրուցուածք մը ուրիշ  
մեկնութիւն առնելով մոլորական երեւայ ալնէ .  
իմ կարծիքս այն չըլլալը, եւ իմ տգիտութիւնս  
գիտնալով՝ տգիտութենէս առաջ եկած սեպեն, չէ  
թէ գէշ դիտաւորութենէ :



# ԲԱԱԿԱՆ ԶԳԵՑՈՒՄ

## ԿՐՈՒՔ



### ԳԼՈՒԽ. Ա.

Կրօնքը կենցաղադիտական սահմանադրութիւնն չէ . եւ ոչ կառավարութեան գործիք : Առակ բարոյականը մարդս չը կրնար յագեցունել . մինակ բարոյական վարդապետութիւնը առանց կրօնքի ցուրտ է : Կրօնքի մը բարոյականը ընդունելով՝ ուրիշ վարդապետութիւնները մէկդի ձգող ազգերը անգութ, անողորմ, եւ պաղզգացումի տէր են, ազատ կերպով բռնութեան տակ ինկած են : Այնպիսի ազգաց մէջքիչերը հարուստ՝ շատերը աղքատ են : Անդութ ազնուականութեան տակ ինքզինքը ազատ կարծող ժողովուրդը խեղճ վիճակի մէջ է . եւ մարդկային զգացմանց ջերմութիւնը պաղելով նիւթականութեան տակ ինկած է :

Առլոր մարդկային բարոյական կարողութիւնները կրօնքի կը բաղձայ . կրօնքը այն բաղձանքը կը լե-

յունել . եւ գեղեցիկ մշակութիւն մը կրնծայէ :

Աստուածային Նախախնամութիւնը անանկ է  
ուզեր , որ մարդոց մեծ ընդհանրութեանը մէջ  
կրօնական զգացման ծագիլը . որ աստուած մար-  
դոց սրտին մէջ դրեր է , ամենապարզ եւ ամենա-  
վսեմ խոհրդածութեան լոյս ընծայելուն կապուած  
ըլլայ . որ է իր գերագոյն բարերարին էութիւնը  
իրեն յայտնութիլը : Այս զգացումը այն ժամանակը  
կը ծաւալի բնականաբար , ինչպէս ծնողասիրու-  
թիւնը մէկ տղին սրտին մէջ կաձի , երբ կ'սկսի հայ-  
րը ձանչնալ : Կը հաստատի եւ կը լուսաւորի օր է  
օր փորձով եւ խորհրդածութեամբ . կ'սկսի աձիլ  
խճմտանքին մէջ , կը մէկնէ , կը բազմապատկէ , կը  
կատարելագործէ մարդուս բարոյականութիւնը :  
Առանց ասոր իմացականութիւն ունեցող ստեղծ-  
ուած մը անկատար է , գիտես թէ ընդհանուր բը-  
նութեան ծառէն ինկած պտուղ մը , որ իր հասու-  
նութեանը չէ մէրձեցած :

Քաղաքակրթութեան սկիզբները՝ կրօնքը մարդկային ընկերութեան դաստիարակնեղած. իբրեւ մայր արհեստից, գիտութեանց, բարուց, եւ օրինաց. որչափ որ քաղաքակրթութիւնը յառաջաւ դիմութիւն կ'ստանայ, այնչափ սաստիկ լուսաւութիւն կընծայէ ընկերութեան. բարոյականութեան եւ երջանկութեան վերաբերեալ հետեւութեանց մէջ պարունակուելով, աւելի բարերար, աւելի մեծ, եւ աւելի մաքուր ըլլալը կը յայտնուի: Այն է որ դեռահասակ մանկան սրտին մէջ կ'սկսի լեցունել արդարութեան եւ բարութեան առաջին խրատները. այն է որ պարտականութեան դգացումը ճաշակել կուտայ. մարդուս կենագր մէջ եղած

փորձութեանց ամէն ժամանակին ընկերանալէն  
 ետքը , երբ զգայարանքը կը տկարանան եւ երկ-  
 րային բաներէն կը զրկուին . նոր ուժ մը եւ նոր  
 տեսարան մը կընծայէ : Վեր կենաց արշալոյն ու  
 արեւմուտքը իր աստուածային ճառագայթներով  
 լուսաւորած ժամանակը աւելի գերագոյն եւ աղ-  
 դուէ ; կրօնքը մեր նպատակին առաջին ուշվերջին  
 գիրն է . մանկութեան խմասութիւն , ծերութեան  
 երիտասարդութիւն է : թէ որ մարդուս երկրի վրայ  
 ըրած ընթացքը մեծ եւ մշտնջենաւոր պատրաս-  
 տութիւն մըն է ինչպէս կը տեսնենք , պէտք է որ  
 կրօնքը այն ընթացքին չորս կողմը պարունակէ այս  
 երկան դաստիարակութեան նպաստելու : Աղէկ նը-  
 կատէ որ կրօնքը ամէն վիճակի պէտք եղածը իր  
 մէջը կը պարունակէ այս դաստիարակութիւնը կա-  
 տարելագործելու եւ պտղաբեր ընելու : Հատ  
 տարբեր է մեր գերազանց կարծած վարժապետ  
 հեղինակներուն սորվեցուցածէն կրօնքի դաստիա-  
 րակութիւնը , որ հոգւոյ մտերիմ եղած կարողու-  
 թեանցը կը դիմէ , այն կարողութիւնները կը սնու-  
 ցանէ կը զարգացունէ , եւ միանգամայն գործադ-  
 րութիւնները , որ կը կարգադրէ . ամենը մէկանց կը  
 մշակէ , ամենը մէկմէկու ներդաշնակելով յառա-  
 ջադիմութիւն կընծայէ . միշտ գործադրութեան  
 դիմել կուտայ , ամեննէն աւելի հոգւոյ կարողու-  
 թիւններուն կենցաղական սկզբանցը դիմելով , ա-  
 ւելի մաքրութիւն եւ ժիրութիւն կը շնորհէ : Արօ-  
 նական զգացումը՝ անանկ զգացումն է , որ պաշ-  
 տելու կ'ստիպէ , միանգամայն կը պարունակէ սէր ,  
 յարգութիւն , հնաղանդութիւն , եւ երախտագի-  
 տութիւն ու հաւատարմութիւն : Երկիրպագու-

թիւն մը նէ կարողութեան . իմաստութեան , անսահման բարութեան , անսահման արդարութեան : Իւարոյական գլացում մը չըկայ որ մէջը չառնէ . սկզբունքը չ'ամրացունէ , եւ սահմանը չընդարձակէ : Որչափ որ հոգւոյ յատուկ մեծութիւն եւ բարձրութիւն կը հաղորդէ , այնչափ ալ միշտ պարզութեան եւ խոնարհութեան կը հրաւիրէ . միանդամայն աշխուժութիւն եւ հանդարտութիւն կուտայ , ինքըզինքին չապաւինելու գաղափարովը մեծամեծ քաջութեան ջանքը կընկերացունէ . եւ բոլոր զգացումը արարածքին կը նուիրէ : Արտին ամէն ազնիւ շարժումները կատարելութեան գաղափարին կընթացունէ . եւ լաւագոյն կենաց անսահման տեսարանը միշտ կը գրգռէ կատարելութեան հասնելու , միանդամայն իր ջանքին մեծ նըպաստ մը կը գտնէ : Արարչին ու իր մէջը եղած հաղորդակցութենէն :

Աիրելով սիրել կը սորմի , սիրելու արժան եղածը սիրելով սէրը կը հասկըցմի : Աէրը կրօնքի մէջ իր յատկութիւնը եւ իր սկզբնական աղբիւրը դտաւ . անկեց կը բղիսի անընդհատ կենդանի՝ աշխոյժ՝ նորանոր երիտասարդութիւն , երկնային հրով կը մաքրուի , անկեց կը ծաւալի բոլոր երկրիս վրայ . կը շատնայ , կը պտղաբերի , կը տարածի , կը լուսաւորէ : Ծնէ որ մէկ միջոցի սահմանեալ շահի մը ընկերութեան յարաբերութիւնը ազդու սրտի բորբոքումներ կընծայէ , հապա ինչպէս կըլայ յաւիտենական կապը , որ կը պարունակէ ամենէն խորին եւ ամենէն ձիշտ բանը կեանքերնուս մէջ : Վմենէակներուն մէջ՝ որ մեզի հետ միացեալ են ընկերութեամբ եւ բնականաբար , մարդնէ , որ կրօնական մարդու ամենէն միացաւ ամենէն միացաւ :

քով կրթուելով կը ճանաչէ մեկ սուրբ աւանդ մը,  
 որ յանձնուած է իրեն կատարեալ եւ անսահման  
 աէրէն . մեծ եղբայրութեան արմատը գանուած է ,  
 մարդկային ազգը ընտանեկան կապով կապուած է  
 մեկ ապագայի մը ընկերութեան . անձանանչ չէ  
 անոր համար այն եղբայրը , որուն ճակտին վրայ  
 աստուածային ձեռքով տպագրեալ գիրերը կան :  
 Ողորմածութիւնը երկրիս մեկ ծարէն միւս ծայրը .  
 սուրբ եւ գեղեցիկ համակրութիւն մը նէ սրտանց :  
 Այս գեղեցիկ զգացումները որ բնաւթիւնը մեզի  
 շնորհերէ , ի՞նչ անուն պիտի տայինք , թէ որ կրօ-  
 նական զգացումներէ զրկեալ ըլլար , որոնց հոգին է :  
 Բարեխիրո՞ պատասխանէ . զուարձութիւն պիտի  
 ըլլար , չէնէ՝ թոյն : Այս զգացումները մեզի կը  
 յագեցունէին , չէ նէ կը մոլորեցունէին : Ի՞նչ  
 պիտի մնար մեզի մեր սիրելիներուն հետ մասնակից  
 ըլլալու : Ի՞նչ միտքով տրված է մէկզմէկ հասկը-  
 նալնիս : Ի՞նչ աղքատութիւն պիտի ըլլար մեր լեզ-  
 ուին մէջ : Ի՞նչ աչքով պիտի նայէինք այս փախ-  
 չող դիպուածին : Ի՞նչ յուսահատութիւն մէկզմէկ  
 կորանցուցած ժամանակնիս , մնաս բարովի օրը :  
 Կրնայինք մի ըլլար մէկզմէկու արդեօք երկրիս վրայ :  
 Ուեր հոգիները անցնել ու դառնալու ժամանակ-  
 նին մէկզմէկու կը դպչէր . բայց մէկզմէկու չէր  
 խառնուեր : Ամուսնական քաղցրութիւնը , մայ-  
 րական գութը , բարեկամութեան մէրը ուր պիտի  
 մնային : Օրկուէիլ պիտի այն գերազանց երի-  
 տասարդութենէն եւ ամեն յոյսերէդ : Խեղճ մա-  
 նուկ , հիմայ յիրաւի որբ պիտի մնայիր : Ո՞հ . թէ որ  
 կրօնական կեանքը մարդկային ազգէն ետ քաշվի  
 նէ , որ դաւաթը պիտի ժողվէ երկրի վրայ վազած

արցունիքը։ Ո՞ր բաժակը պիտի պարունակէ այսչափ  
ափսոսանքը։ Ո՞ր ձայնը այսչափ աղաղակները պիտի  
դադրեցունէ։ Հայրենիք մը ուր պիտի գտնայինք՝  
ասկէ ետքը ուր պիտի ըլլայինք, ի՞նչ պիտի ըլլայինք։  
Ի՞նչ մութ անապատի մէջ մէկ անհաստատ շուքի  
մը ոտն պիտի առնէինք։ Ժամանակը մեզի համար  
ներկայ մը ունի, բոլոր ապագան գոցուած է։  
Հեռացուր սա բարակ եւ կոտրելու ընդունակու-  
թիւն ունեցող մնտուկը, որ ընդհանրութեան կո-  
ղոպուտով լեցուած է։ Հովին տուր երթայ սա ոս-  
կորները, սա պաղ փոշին՝ որ ռամկական սխալմուն-  
քը ժողվեր է։ Ո՞էկ սուտ ստուեր մը՝ որ մեզի կը  
գոչէ, թէ այն որ եղեալ է եւ չըկայ, եւ չը կրնար  
ըլլալ, եւ կը հերքէ պարապ տեղը յաւիտենական  
բաժանման հրամանը, ինքնասիրութիւնը իրաւունք  
ունի։ Եւ մինակ այն է խոհեմ։ Ուր, երջանկու-  
թիւն, այս երկու նպատակը մարդուն մէկզմէկու  
հակառակ ծայրերն են, եւ ամենեւին մէկզմէկու  
չեն յարմարիր։ Ծող յաղթեն ՚ի միասին ինքնա-  
սիրութիւնը եւ անհաւատութիւնը. մէկ սարսափե-  
լի տրամաբանութիւն մը երկուքին ալ հետեւու-  
թիւնները տրվաւ . թող յաղթեն . ցրտութիւնը՝  
մթութիւնը՝ ոչնչութիւնը՝ անոնց թագաւորու-  
թիւնն է։

Ինքնասիրութիւնը . . . զրկեալ կրօնքէ, մարդը  
ի՞նչ է որ ինքիրեն կրնայ կենալ։ Ի՞նչ պիտի գըտ-  
նայ իր մէջը որ սիրէ, նկատէ, պաշտպանէ։ Ի՞նչ  
տիսուր մինակութիւն է։ Ո՞՛ տուր, տուր կրօնքը  
սա տկար եւ կասկածոտ էակին։ Այն ժամանակը  
արդարութեամբ ինքզինք կը սիրէ, եւ ձշմարտու-  
թեամբ ինքզինքը սիրել կը սորվի, քաղցրութիւն-

Ներ կրնայ ձաշակել , եւ կը գտնայ պտուղներ իր  
մինակութեան մէջ . այն բնազդը՝ որ ինքը ինքին  
բերաւ , օրինաւոր եւ համոզիչ կը լսայ . բոլոր արա-  
րածներէն զատուած , աչքին զըկըվիլը տեսնալով  
ալ ամենը իրեն կը մնայ . կը մնայ անոր անհու-  
նութիւնը , իր պաշտածը , իր յոյսերուն վախճանը :

Անզգայ մարմիններուն ընդհանուր ձգողակա-  
նութիւնը իրենց նպատակին կը հասցունէ . եւ այն  
զօրութիւնը տեսանելի բնութեան ներդաշնակու-  
թիւնը կը պահէ : Արտին վեհանձն փափաքը կը  
սխալի՞ մի : Աէկզմէկու վրայ ըրած ձգողականու-  
թիւնը մինչ ՚ի յաւիտեան չընետեր մի : Աշխարհիս  
ամենագեղեցիկ կարգին համար ընդհանուր եւ  
մշտնջենաւոր ներդաշնակութեան սկզբունքը կոր-  
սրված կը լսայ մի :

Արօնքը զոհ կը մատուցանէ . զոհը հիմնական եւ  
ընդհանուր պայմանն է ծէսին ամեն տեղ եւ ամեն  
ժամանակ : Այս պատմական եղելութիւնը բա-  
ցատրելու չը հոգնինք . չէ՞ մի որ մէրը անգամ կը-  
րօնքին կենցաղական սկզբունքն է : Տալով կը սի-  
րենք միշտ . որչափ աւելի զոհենք , այնչափ աւելի կը  
սիրենք . զոհելով մարդս ընտիր բան մը գտած չէ՞  
մի : Այս զոհելու ունակութիւնը առատաձեռնու-  
թեան կը թութիւնն է . ինչ դժարութիւնը կայ իր  
նմաննելուն համար զոհուելու , որովհետեւ ինք-  
զինք աստուծոյ տալ կը լսայ : Ահա այս է ձշմարիտ  
զոհ , որ ողորմածութիւնը կը փնտոէ եւ բարու-  
թիւնը կը ցուցունէ :

Արօնքը գիտութիւն մը նէ . գիտութիւն մը սկզբ-  
բունքով պարզ , բայց շատ բարձր գործողութեան  
մէջ : Պատօնի սահմանը ասոր կը վայելէ . ինչ մէծ

քնութեան թարգմանութիւնն է : Յնութեան մեկ  
 կտորը՝ որ աղեկ կը թարգմանէ, այն է որ մեզի մօ<sup>ւ</sup>  
 տիկ կը դպչէ, եւ մեր երջանկութեան հիմն է եւ  
 մեր կրթութեան ժիրութիւնը տուող պիտանու-  
 թիւն մըն է . այն է որ մեզի յատուկ եւ մտերիմ է ,  
 մեր վախճանն է : Ո՞եկ պղտիկ ձանձի մը վրայ  
 մեզի աւելի կը մեկնէ քան թէ բնագիտաց արհես-  
 տը . անոնք մեզի գործը կը ցուցընեն , բայց այն հե-  
 ղինակը կը ցուցընէ : Կրօնքն է որ պատճառներուն  
 շղթան կը քակէ , պատճառին ձանաչումը կը մեկ-  
 նէ . որովհետեւ պատճառ չըլլար առանց առաջնն  
 պատճառի . ծշմարիտ գիտութիւնը ուրիշ բան չէ ,  
 բայց միայն պատճառներուն շարժմանը տեսականն  
 է : Եւելի ծանր ունակութիւնները խելքի ի՞նչ  
 կրթութիւն տան պիտի : Ի՞նչ գաղափար պիտի տան  
 աւելի ընդարձակ որ աւելի բարձր աստիճանի հաս-  
 ցունէ : Ի՞նչ ձանաչում աւելի պիտի հասկըցունէ  
 կարգը . եւ այս մեծ մարդկային խելքին գործադ-  
 րութեանը գործիքը . Ո՞ր ազդեցութիւն ասկէ աղեկ  
 խորհրդածութեան պիտի հրաւիրէ . եւ այն խոր-  
 հրդածութիւնը աւելի քաղցր , դիւրին , եւ խորին  
 ընէ : Կրօնքը իմացականութեան կենաց ջահն է :  
 Կրօնքը ներքին դաստիարակութիւն մի է : Հոգւոյ  
 գաղտնիքներուն վրայ կը նայեցունէ խորհրդածու-  
 թեան աչքը : Կրօնքը հանձարին բեւեռային աստ-  
 ղըն է : Ո՞եծ կարգադրութեան բոլորին կապն է :  
 Կրեւութականաց եւ աներեւութից միութեան  
 յայտնութիւնն է , ձանաչելոց եւ անձանանչից , տի-  
 եղերբին ու խորհրդածութեան :

Կմացականութիւնը , առանց կրօնքի՝ տիեզերքին  
 վրայ թափառական , եւ աքսորեալ , մենակեաց ,

իրեւ կորուսեալ , իր խորհրդածութիւն ընելիք տեղէն ուրիշ տեղ չը տեսնալով , ինքզինքը գտնալու եւ ժողուելու տեղ չէր կրնար գտնալ . կրօնքով հայրենիք մը գտաւ . լոյսը ձառագայթ եղաւ որ էր պարզ եւ մարելու մօտ կայծ մը :

Կրօնքի տուած կրթութեանը մէջ սա երեւելի բանը կայ , որ սրտի զգացմունքը կաւելցունէ եւ խմացականութեան կարողութիւն կուտայ . որովհետեւ այս կարողութեանցը ծաւալում տալով հաստատութեամբ , եւ համարձակ ձամբով , եւ համառօտ կերպով , բարոյական կատարելութեան դիմել կուտայ , որ այս կարողութեանցը սեփական յարումն է :

Ճնական բարոյականութեան մէջ անանկ մէկ պարտականութիւն մը չը կայ , որ կրօնքը այն չը վըսեմացունէ եւ չը սրբացունէ . խմաստութեան խրատ մը եւ խոհեմութիւն մը չը կայ , որ չը պատուիրէ , եւ անոնք վերջին կատարելութեան հասցունելով գերազանց լեզու մը բանեցունէ . Բարութեան կանոնագիրքը անկէց սրբազան յայտարարութիւն մը կառնէ . այս կանոնագիրքը մէր սրբաթին մէջ Աստուածային ձեռքով տպեալէ , յաւիտենական բարոյականութիւնը եւ իր հեղինակը իր սկիզբէն եւ իր էութենէն յայտնութիւն կառնէ . այն ժամանակը հետեւութիւնը իր սկիզբին կը բարձրանայ մէկ նոր հաստատութիւն մը ընդունելու . մինակ օրէնքը չէ որ կը յայտնուի , օրէնսդիրը ծածկող վարագոյրը կը բացվի , իր գործը կը յայտնէ եւ կը տպաւորէ կը հաստատէ հաւատացեալ խճմանաց մէջ :

Պարտականութեան կարգերը հասկցվելը մութ

եւ դժուար է առանց յայտնութեան . ամենը կը  
լուսաւորին , կը հաստատին , կը պարզանան . կանոն  
ները կարգ մը կընդունին : Պարտականութեան  
կանոնները , վերացեալ հակաս խորհրդածութեան  
մէջ կը չորնան կը ցամքին . բայց ասով անոնք հոգի  
կառնեն , էութիւն կ'ստանան , եւ բոլոր զգացմունքը  
կը յափշտակեն , այն կանոններուն ամենը կենդաւ  
նութիւն գտնալով պերճախօս լեզւով մը կը խօսին :  
Եայէ հիմայ կրօնական մարդուն ընկերութեան  
Ճիշտ կարգը ի՞նչպէս կը տեսնուի : Այս կարգը աւ  
նոր Արարջին հիմնած սահմանադրութիւնը ըլլալը  
կը յայտնուի : Օրինաց արդարութեանը յաւիտեա  
նական արդարութեան զրոյցը կրլայ անոր համար :  
Օրինաւոր իշխանութիւնը գերագոյն պաշտօն կը  
սեպէ . իր գտնուած պաշտօնը իր յարմարութեանը  
կուտայ . իր վիճակեն գոհ կըլլայ , ինչ որ ըլլայ նէ  
ըլլայ , հանգիստ է . որովհետեւ որու հնազանդիլը  
գիտէ , հնազանդելով ինքզինքը անոր կը յանձնէ :

Վարդը գործիք մըն է . կրօնքը մեզի ասոր ասանկ  
ըլլալը կը հաստատէ . բայց ինչ գերազանց գործիք  
կըլլայ անոր ձեռքը : Տեսանելի գործունեայներուն  
մէջ առաջին կըլլայ , որովհետեւ անտեսանելի շար-  
ժառիթը մինակ այն կը ճանչնայ , որ անոր մեքե-  
նան եղած է . խորհրդածութեան կարողութեամբը  
անոր նպատակին մինակ այն կընկերանայ : Ուէ որ  
ինքիրեն մէկ կառավարութիւնը մը կը գործածէ ,  
այս կառավարութիւնը հեղինակութիւն մը իրա-  
ւունք մը կուզէ : Ո՞վ անոր պիտի տայ : Իր վրայ  
ունեցած իշխանութիւնը որ մենք օրէնսդրութիւն  
կը կոչէինք , հիմայ մենք քահանայութիւն պիտի  
ըսենք : Ա ասն զի մարդս իրեն համար Աստուա-

ծային կողմանեւ առաքեալ իր պարզեւաբաշխիչը  
կըլլայ : Եր ազատութիւնը վայելելու համարձակ  
է . որովհետեւ հայրենական կամքը ազատապես  
կրնայ կատարել : Կրօնական յարգութեան մէջ տեւ  
դակալ ըլլալով, ինչ յարգանք կունենայ իր անձին :  
Առանց հպարտութեան ինքզինքը կրնայ յարգել  
աշխարհային նախապաշարմունքին գէշ կարծուած  
աստիճանին մէջ . վեհանձնութեան յարգ մը կու  
նենայ որ աշխարհ ան չը գիտէ : Եր հպարտութիւնը  
այնչափ պարկեշտ եւ այնչափ բարերար կըլլայ, որ  
արդար է : Ի՞նչ ունի ձեռքը . ամենուս հօրը բա  
րերարութենէ ուրիշ բան չունի : Եւ ինչու ստա  
ցեր է, տարածելու համար : Ահա ազատ կարծեաց  
բռնաւորութենէ ազատ : Ի՞նչ պէտք է թեթեւա  
միտ մարդուն դատումը, որ կարծեաց թագաւո  
րութեան տակը կը ճնշըլի : Գերադոյն վկայի մը  
առջեւ կը քալէ, որ ճշմարտութիւնն է : Ահա իր  
տկարութեան բեռէն ազատեալ է : Կորուստի մէջ  
ի՞նչ հաստատութիւն : Ծշուառութեան մէջ ի՞նչ  
հանդարտութիւն : Ամենակարող պաշտպանութեան  
տակ, մէկ լաւագոյն աշխարհի մը բնակիչ ըլլալը  
անանկ կապերով կապուած, որ ինչ բան ըլլայ նէ  
ըլլայ՝ չը կրնար քակել : Ոչինչ դիմադրութեամբ  
ինքզինքը չը մաշեցուները Քաղցր եւ զուարձ հը-  
նազանդութեան մը կը քաշիլ . որ ապահովութիւն  
կը ծնանի Հոգւոյ ցաւերուն չորս կողմը ժողուած  
ամպերուն մեջէն, այս զգացմունքով, լուսապայ-  
ծառ ճառագայթ մը կը տեսնէ, որ երկինքէն կիշ-  
նայ, յուսահատութեան սեւ ամպերը կը փարատէ :  
Կրօնական մարդն է մինակ, երկրի վրայ անսահման  
նեղութիւններով ձգուած, որ միսիթարիչ մը կը

գտնայ, եւ յոյս մը ունիւ Երկիրը իր քաջերը ունի կրօնքը միայն իր մարտիրոսները :

Կրօնքն է մինակ ցաւոց եւ հեծութեանց խորհուրդը մեկնող, եւ հոգւոյ խորին տեղը իջնող Արցունքները չը չորցուներ. բայց վազելու կը նըստատէ : Այսպէս ցաւոց գաղտնիքը գիտցողները, այս ձամբով հանգստութիւն գտնուիլը աղէկ կը հասկընան :

Կրօնքն է միայն, որ մարդոց յանցանքին թողութեանը անսահան յոյս կուտայ, այս յոյսը աշխարհ շատ անդամ կարդիլէ, եւ մինչեւ անդամ խճմըւտանքը շատ հեղ կը մերժէ . այս նորոգիչ յոյսը վերքը բժշկելու անժխտելի դարման է անոնք շահաւոր ընելու համար :

Բարութեան սէրը, մեր վրայ ունեցած իշխանութիւննիս չէ թէ մինակ շտկէ շիտակ կրօնքի մէջ կը գտնայ իրեն հաստատուն նպաստը . այլ բոլոր երկրորդական միջոցները՝ որ այս երկու մեծ բարոյական ուժերուն կրթութեանը կը հետեւին, անոնց ամենն ալ սաստիկ նպաստ ու շնորհ կընդունին : Առաքինութեան զուարձութիւնները խճմըւտանքի վկայութեան համզզումը չեն մինակ . երկնային զուարձութեան բորբոքումն են . երախտագիտութեան զուարձութիւնն է, որ կը կատարիլի, սիրոյ զուարձութիւնն է, որ ննքվնքը կը ցուցունէ եւ կը հաճի : Խոհեմութիւնը որ պարտականութիւն կը խրատէ, մէկ խելացի նախատեսութիւն մը չէ, որ մէկ ժամանակի մը համար երջանկութիւն շնորհէ . այլ խորին պարգեւ մը՝ որ անհուն ապագայի մը կը պատրաստէ : Զարմացումը՝ որ բարութեան գաղափարը կը գրգռէ . վերացեալ եւ

առևսական գեղեցկութեան զմայլում չէ միայն . բարութեան ծէն է , կենդանութիւն եւ էութիւն գտած . որ գեղեցիկն ու բարին անոր էութենէն բղխած , անոր ձառագայթը եւ պատկերն է : Արարչագործութեան մէջ . բարոյական ու նիւթական աշխարհին կարգը՝ որ մեզի կը յայտնուի մեր մէջը մտնալով , ընդարձակ եւ հաստատ ներդաշնակութեան պէս , մեր կարողութիւնները համեմատութեան մէջ կը պահէ : Այս խաղաղութիւնը որ ըսկիզբն է բարութեանց եւ կարողութեանց սրտի , զուսաւորութիւն իմացականութեան . եւ ներքին ազատութեան աղբիւրն է : Այս խաղաղութիւնը կենդանութեան տարերքն է , որուն մէջ իմաստութիւնը անոյշ շնչառութիւն մը կընէ անմեկնելի . մահկանացու արարած մը հոգնած , կերպ կերպ ժամանակի մրրիկներէն սարսրփած , կը հանգչի գերագոյն հազօրդակցութեան մէջ որ կընէ անոր հետ . որ բան մը չը կրնար շարժել , որովհետեւ անսահմանութիւնը իրենն է . որովհետեւ հաստատութիւնը իր քովն է :

Անանկ մէկ նուաստ կարողութիւն մը չունինք որ չարթըննայ , ինքը ինքին չըդայ , անամնական կեանքին նեղուցէն չը փախչի , նիւթականութեան գերեզմանէն կրօնքի սրբազան ձայնով կանչըլով : Ծոլոր բնութիւնը հոգի մը կառնէ , լեզուի կելլէ մեր հոգւոյն պատասխանելու . տիեզերքը կը բացի իբրեւ տաճար բարձրելոյն . երկնային նշանները իբրեւ պատգամախօս կը տեսնուին . երկնային պըտուղները կաճին իբրեւ վկայ բարերարութեան . պարզ ծաղիկները կը հասկըցունեն անոր ներողամիտ բարութիւնը : Պայծառ երկինք մը , աստղալից

գիշեր մը . շնչառութիւն ըրած օդերնիս , ովկիանու  
 ար , մըրիկը անդամ մեզի Արարիչը կը պատմէ :  
 Արտաքին արարողութիւնները կը ծաւալի երկրիս  
 վրայ իբրեւ երկնային շաղ . ոգի կուտայ , կը սրբա-  
 ցունէ , արարչութեան տեսարանը կը զարդարէ ,  
 իրեն ընկերակցութիւն ընել տալով : Վենակեաց ա-  
 րարողութիւնները կրօնական խորհրդակցութեամբ  
 ինքնիքին քաշվելու ունակութիւնն ու մտածու-  
 թիւնը կը հրապուրեն : Ծնտանեկան արարողու-  
 թիւնները , մահկանացու մարդուն գտնուած մութ-  
 տեղը որ կեանքը հոն կանցունէ , կը մաքրէ կը  
 պաշտպանէ , երկրի վրայ ամենէն սուրբ տեսարանը  
 կը բանայ , որ է աստուածպաշտութեան առաքինու-  
 թիւնը : Եւ այնպէս տիեզերք մը կընէ որ աստուա-  
 ծային շնորհքով լեցուած : Ծնդհանուր ժողովրդոց  
 արարողութիւնը քաղաքական ընկերութիւնը բա-  
 րոյական ընկերութեան կը փոխադրէ : Եւ մէկզմէկ  
 չը ճանչցող անձանց մէկ տեղ գալովը ընտանու-  
 թեան ժողով մը կը կազմէ : Տաղաւարները գիւ-  
 ղերուն ու քաղաքներուն մէջ հանդարտ եւ ան-  
 մեղ զուարձութիւն ու զբօսանք կընծայեն . այս  
 հանդէմները միակերպութիւնը կաւրէ . եւ երկան  
 աշխատութեանց արժանի եղած հանգստութիւնը  
 կուտայ . այս ծէսերը մէկ մարդկային նպատակին  
 մեծ եւ ազդու , ու գերագոյն ժամանակին պատ-  
 կերն են , իբրեւ բնութեան յեղափոխութիւնը ,  
 կընկերանան մեծ զուարձութեանց մէկ ծանրու-  
 թիւն մը տալու , մեծ ցաւերուն գաղանի քաղց-  
 րութիւն մը ընծայելու . չերմեռանդ յիշողութեամբ  
 կը սնուցանէ , չը գտնուողներուն հետ սուրբ հա-  
 զորդակցութիւն մը պահէ , եւ գերեզմանը անմա-

Հական՝ նշաններով կը դոցէ :

Այսպէս կրօնքը կը կառավարէ . կը կատարէ մարդկային վեհ կրթութիւնը ընկերութեան եւ անհատին մէջ : Ասոնցմէ աւելին ալ կայ . կեանքը կրթութիւն մը ըլլալէն կը դադարի, թէ որ կրօնքը իր նպատակը չի դժէ . որովհետեւ պատրաստութիւն մը ըլլալէն մէկ դի կը մնայ , բոլոր կարգը կաւրի , իբրեւ գործ մը առանց պիտանութեան :

Բայց կրօնական կարողութիւնը՝ ուրիշ բոլոր կարողութեանց պէս իր գործողութիւնը կատարելու համար պէտք է որ սկզբնական ճշտութիւնը եւ մաքրութիւնը պահէ : Անոր օրինագիրքին մէջ սա մեծ առածը կը տեսնենք : Բարեաց գայթակ զեցուցիչ ըլլալէն գէշ բան չըլլար : Այս ըսածներն իս երկու հիմնական կէտի կը վերջանայ , մեր ներքին կրօնքը սէր ըլլալ . եւ մեր արտաքին ծէսերը եւ գործքերը ներքին կրօնքներնուս ճշմարտութեանը վկայել . մէ կուն չափազանցութիւնը կրօնքը կաւրէ կրօնամոլութեամբ . միւսն ալ նախապաշարմունքով կը լեցվի թէ որ չափը անցնի , որչափ կարողութիւն մը գերազանց է , այնչափ անոր ցասումը խիստ է : Այսպէս հարուստ կարողութեան մը յափշտակութեան ետեւէ կը լայ ինքնասիրութիւնը . եւ ասով աւելի սաստկութիւն , աւելի մարդատեացութիւն , եւ աւելի խստութիւն կրնայ ստանալ : Վիւթականութիւնը այսպիսի մէկ բարձր բարիք մը կրնայ աւըլել , եւ իր մասնաւոր շահին եւ իր նիւթական օդտին բանեցունել : Տգիտութիւնը կրնայ ծուռ հասկընալ . եւ իր նպատակէն հանելով մարդոց զզուելի ընել : Գէշ դիտաւորութիւնը կրօնքի արտաքին երեւոյթը առնելով , կեղծաւորութեան հը-

րէշը կը ծնանի . ամենագէջ կեղծաւորութիւնը կը ստեղծէ , անանկ որ մարդս կ'սկսի ինքը զինք խաբել . որ ամեն սխալմանց մէջը այս է՝ որ անդարմանելի է :

Ու որ այս գերազանց երկնային շնորհը , հաստատուն խելքի եւ մաքուր սրտի մէջ չամփոփիլի . խելքի սխալմունքէն եւ սրտի կիրքերուն ամեն կերպէն կաւրըլին Ա այ անոնց՝ որ կրօնքը կաւրեն , գործիք մը կընեն նպատակ ընելու տեղը . կենաց առաջին նպատակը իրենց մոլորութեանը կընկերացունեն . որ իրենց մոլորութեանը դարման պէտք է ըլլար : Ա, շխարհի գերազանց թագուհին ամօթալից ծառայութեան մը դատապարտելու կը համարձակին : Անչ նպատակի ծառայել տալու կաշխատին , իշխանութեան շահին . ունայնութեան , ագահութեան , փառասիրութեան : Աւրիշ բան ինչ կը մնայ կռապաշտութեան : Ճշմարիտ կռապաշտութիւնը այս չէ մի : Կուռոքը այն է՝ որ երկրային շահը առարկայ մը կընէ , եւ այն առարկան իր հոգւոյն ստեղծողին ունեցած պաշտօնը կը յափշտակէ : Ա այ անոնց՝ որ կրօնքը զէնք էն ըրեր Ճնշելու , չարչարելու , տրամեցունելու իրենց եղբայրները , եւ անոնց իրաւունքը , հարատութիւնը , եւ անոնց խելքին ու սրտին գանձը կը յափշտակեն . այս յաւիտենական բարերարը ամեն տեղ լոյս ու երջանկութիւն պէտք է բաշխել սիրով : Ա, յապիսիները սրբապղծութեան յանցանքի տէր չէն մի ըլլար :

Ա, յապիսի կրօնքի մաքրութեան նկարագրութիւն մը ընելով . նորոգիչ կրօնք մը հասկըցունել չէ մի նպատակնիս . քրիստոնէութեան անունը տալ չէնք մի ուղեր : Այս նկարագրութեան մէջ ով կընաս

տեսնալ. Ճշմարիտ կրօնքի յատկութիւն ունեցող երկրիս վրայ ուրիշ կրօնք մը կը գտնուի մի : Ո՞ր կրօնքն է, որ բոլոր օրէնքը Աստուծոյ ու մարդոց վրայ սէր ունենալով կը կատարվի ըսէ . եւ բոլոր երկրապատութիւնը սուրբ հոգւոյն եւ Ճշմարտութեան ընել տայ: Ո՞րնէ այն, որ աշխարհս անառակ որդւոյն առակովը միմիթարէ . ով կրնայ ըսել թէ ձգեցէք պզտի մանուկները ինծի դան . «Երանի խաղաղարարաց» . «Երանի որք հեղեն սրտիւք . Երանի տրտմելոց . երանի որք չարչարին վասն Ճշմարտութեան . ո՞ն է, որ խոնարհները հեղերը միմիթարեց: Ո՞էկ գաղտնի բնաղդ մը բոլոր ազգաց իմացուցած էր որ գաղտնեաց հմտութիւնը փորձութիւնով ձեռք կուգայ . քրիստոնէութիւնը այս խորհուրդին բացատրութիւնը տրվաւ . զոհը ու պատարագը գերագոյն յարգութեան մը բարձրացոյց: Անսահման կատարելութեանց գաղափարը իր գերազանցութեանը մէջ պահեց: Ինկերութեան մէջ մտնալով ընդհանուր հաւասարութիւնը հաչակեց, որ է հիմն ամենայն արդարութեան . անհատին մէջ մտնալով ներքին կեանքին գաղտնիքը սորվեցուց . եւ սիրտերուն խորհուրդները հասկընալով անոնց պէտք եղածը հոգաց: Երկրի վրայ բարոյական կատարելութեան հզօր կառավարիչը եղաւ . որովհետեւ իմացականութիւնը զգայարանաց արգելքէն, եւ սիրտը կիրքերուն կապէն ազատեց առանց մեր ընութեանը պէտք եղածը մոռնալու, որովհետեւ կրօնքի հիմը նոյն խել կատարելութեան մէջ հաստատեց:

Քրիստոնէութեան փառքը մէկը չը կրնար ուրանալ . որ ընկերութեան ամեն աստիճանէն, նը-



ւաստեն մինչ ՚ի բարձրագոյն աստիճանը անանկ  
կատարելութեան օրինակներ՝ առաջ բերաւ, որ  
աշխարհ մինչ այն ժամանակ ընծայած չէր : Պատ-  
մութիւնը ասոր տրված օրինակներէն աւելի առա-  
տափիրտ անձնատուռութիւն մը, եւ կատարեալ ինքը  
զինքին վրայ յաղթութիւն մը ցուցուցած չէ . միայն  
քրիստոնէութիւնը յաղթեց անձնասիրութեան, որ  
անձնապահութենէն սկսելով մինչեւ՝ անոր յետին  
փախստատեղին հասաւ, ուր կը պահուըտին հպար-  
տութիւնը, ունայնութիւնը, անձնասիրութիւնը .  
ահա մինակ քրիստոնէութիւնը կրցաւ մինչ ՚ի հոն-  
տեղվանքը հասնիլ ու տակն ու վրայ ընել :

Կրօնքը բնական՝ եւ քրիստոնէութիւնը ճշմար-  
տութեան աղբիւր ըլլալը հաստատեցինք . հիմայ  
պէտք է, որ քրիստոնէութեան խորհուրդները բը-  
նութեան մէջ կերեւին թէ չէ, այն բացատրենք :



ԳԼՈՒԽ. Բ

ԽՈՐՀՈՒՄ

Անութեան մէջ տեսածնիս ամէնն ալ խորհուրդ  
է , չորս կողմնիս գաղտնիքով պարունակուած է ,  
քնութեան մէջ ամէնէն մանրը արարածէն մինչեւ  
բանականութիւն ունեցող արարածը որ մարդն է ,  
մեզի անհասկանալի եւ անմեկնելի խորհուրդ է :  
Ծիմար փիլսոփային\* մէկը ըսեր է , թէ որ բանը  
որ երկու անդամ երկուքդ չորս կրնէի պէս յայտ-  
նի չը տեսնուիր , մի ընդունիր . խորհուրդ չիկայ ,  
քնութեանը ըրած ամէն բանը յայտնի է , այն որ  
քու խելքդ չը հասնիր , այն բանը չիկայ , սուտ է  
կրսէ : Աչքերնուս երեւցած բաներուն որի՞ն խելք  
կրնանք հասցունել , եւ ի՞նչպէս անոնց ըլլալը կրնանք  
մեկնել . ո՞ւր մնաց , որ աւելի անդին չենք կրնար  
հասնիլ , մեզի անհասկանալի է . մեր մէջը եղած բա-  
ներուն շատը մեզի գաղտնիք է . որոնց ինտոր ըլլա-  
լը չենք հասկընար : Ուրեմն անոր ըսածին նայելով  
մենք ալ չըկանք , որովհետեւ մենք ալ գաղտնիք  
ենք մեզի . մեր տեսածներն ալ չիկան , որովհետեւ  
աղէկ մը չենք կրնար խելք հասցունել : Արդուս  
խելքը արարածոց վրայ ի՞նչ մեկնութիւն կըցած է

\* Ալոնէ

տալ, ի՞նչ ըլլալը՝ ուրկէ գալը կրնայ մի յայտնել.  
 այսչափ հազար տարի է ի՞նչ կրցաւ զրոցել: Ա՞եր  
 ուրկէ՞ գալը, ինչու համար գալը, ուր երթալը, ո՞վ  
 պիտի մեզի հասկըցընէ . մարդկային խելքը չի հա-  
 սաւ: Վարդուն պէս ազնիւ արարած մը որ մինակ  
 ան է արարածոց մէջ ազատ եւ ուղածը հնարող,  
 մէկ երկրին կլիման կը փոխէ . անապատի մէջ ան-  
 տառ կ'ստեղծէ . արարածոց կարգէն դուրս ուրիշ  
 ձեւ կենդանի մը կը հնարէ կարգին մէջ . նիւթին  
 հոգի կուտայ , կը քալեցունէ . բոլոր արարածը իր  
 կամքին կը հնազանդեցընէ: Այսպիսի գերազանց  
 ստեղծուած մը այս մթութեան մէջ մնայ մի , ի՞նչ  
 ըլլալը չի հասկընայ մի : Յայտնիէ որ Ստեղծողին  
 գործոց գլուխն է, ով պիտի բնութեան գաղանիքը  
 ասոր հասկըցունէ . իր խելքը այսչափ կարողութիւն  
 ունենալով ալ չի կրնալ համնիլը ինքը որ կը խոստո-  
 վանի, հապա ով պիտի յայտնէ . հարկաւ իր իմացա-  
 կանութենէն վեր գերագոյն իմացականութիւն մը:  
 Արարածոց մէջ իրմէ գերազանցը չիկայ . իրմէ ՚ի  
 զատ եւ իրմէ բարձր իմացականութիւն մը չունի  
 բնութիւնը: Որի՞ հարցունէ , ուրկէ՞ հասկընայ .  
 այսպիսի գերազանց ստեղծուած մը աննպատակ կը  
 ձգվի՞ մի երկրիս վրայ , ով կրնայ նպաստել, եթէ ոչ  
 միայն Արարիչը . որովհետեւ իրմէ վեր Ստեղծողը  
 կայ, այն է ամենէն մօտը , թէ որ այն չը խոնարհի  
 ու չի յայտնէ նէ , ով կրնայ յայտնել . ասանկ գե-  
 րազանց ստեղծուածը ոչընչութեան կը մատնէ՞ մի ,  
 բնութեան մէջ նիւթական աշխարհին շամանդազը  
 չը կորարնցունողը իր իմացականութեան պատկերը  
 կը կորարնցունողը մի :

Յայց յայտնութիւնն ալ մեզի համար խորհուրդ-

մըն է պիտի ըսես . կեանքի մէջ անդամ խորհուրդ  
չունեցող բանը ոչ քաղցր է եւ ոչ գեղեցիկ . վասն  
զի խորհուրդն է ազնութիւն ու մեծութիւն ար-  
ւող : Ըաթոպրիեան կըսէ թէ՝ համեստ մէրը , եւ  
առաքինի բարեկամութիւնը գաղտնիքով լեցուած  
է : Ո՞անկութիւնը երջանիկ է , որովհետեւ բան չը  
գիտէ , ծերութիւնը ամեն բան գիտնալուն համար  
թշուառ է . բարեբախտաբար երբ կեանքերնուս  
խորհուրդները կը հատնի , մահը կ'սկսի :

## Ե Բ Ռ Ա Բ Դ Ա Խ Թ Լ Խ Ն

Բնութեան մէջ բնական ապացոյցներ կրնանք  
գտնալ Երրորդութեան , գիտես թէ ամեն տեղ  
երեք կարողութիւն կը տեսնուի . նախախնամու-  
թիւն մը . սէր մը , իմացականութիւնն մը : Ըաթոպ-  
րիեան կըսէ թէ՝ երրորդութիւնը տիեզերքին օրի-  
նակն է , գաղափարն է : Կարելի չէ՞ մի որ արտա-  
քին նիւթական ձեւը ներքին իմացականութեան  
կամարին հազորդի , որ բռնողը այն է . ինչպէս Պր-  
զատոն նիւթական բաները աստուածային խորհր-  
դածութեան ստուերը ըլլալը կը ցուցունէր :  
Ոնութեան մեջ երեք թիւը վսեմ եզր ըլլալը կ'ե-  
րեւի : Երեքը ծնեալ չէ . բոլոր կոտորակները անկէ-  
կը ծնին , ասոր համար Պիւթագորաս անմայր թիւ  
կըսէր երեքին :

Փիլսոփայները բարոյական մարդը երեքի կը

բաժնեն . եկեղեցւոյ վարդապետները մարդուս հռ-  
դիին մէջ երրորդութեան հոգեւոր պատկերը կը  
դանան :

“Ո.Ե որ մեր զգայարանքը լռել տանք , կըսէ  
զօսիւէ . եւ ինքըզինքնիս հոգիներնուս խորունկ  
տեղը իշեցունենք քիչ մը ատեն , այսինքը այն կող-  
մը , ուր ճշմարտութիւնը ինքըզինքը մտիկ ընել կու-  
տայ , այն տեղը երրորդութեան պատկեր մը կը  
տեսնանք , որ մենք կը պաշտենք : Խորհրդածու-  
թիւնը , որ մենք կիմանանք ծնիլը՝ իբրեւ մեր  
խելքին ծլումը , իբրեւ որդի մեր իմացականու-  
թեանը , Որդւոյն Աստուծոյ գաղափարը կուտայ  
երկնային Հօրը իմացականութեանը մէջ յղաց-  
եալ նախ քան զամենայն յաւիտեանս : Ասոր հա-  
մար աստուծոյ Որդին՝ Բանն աստուած անունը  
կառնէ , որպէս զի մենք հասկընանք , որ Հօրը ծոցէն  
կը ծնի , մարմիններուն ծնունդին պէս չէ . այլ մեր  
մտքին մէջ ծնեալ ներքին խօսքին պէս , որ մենք կի-  
մանանք , երբ ճշմարտութիւնը կը նկատենք :

“Բայց մեր մտքին արդասաւորութիւնը այս  
ներքին խօսքովը չի լրանար . այսինքն՝ այս իմացա-  
կանութեան խորհրդածութեամբը . եւ այս ճըշ-  
մարտութեան պատկերովը՝ որ մեր մէջը կը ձեւա-  
նայ : Անք կը սիրենք այս ներքին խօսքը , եւ այն  
Միտքը՝ ուրկէց այս կը ծնանի . եւ այն սիրելով , մեր  
մէջը բան մը կիմանանք , որ մեզի յարդի է մեր  
մտքին եւ մեր խորհրդածութեանը չափ , վասն զի  
անոնց պառողնէ . որ զանոնք կը միացունէ , եւ անոնց  
կը միաւորի . եւ անոնցմովէ մի եւ նոյն կեանք մը :

Այսպէս . որչափ որ աստուծոյ ու մարդուն մէջ  
յարաբերութիւն մը կրնայ գտնուիլ , ասանկ ըսեմ ,

աստուծմէ յառաջ կուգայ յաւիտենական Աէրը .  
վասն զի Հօրմէն կելլէ , որ կը խորհրդածէ . եւ Որ-  
դիէն՝ որ Հօրը խորհրդածութիւնն է : Ենոր՝ ու  
խորհրդածութեանը հետ մի եւ նոյն բնութիւնն է  
հաւասարապէս գերազանց եւ կատարեալ :

Տերտուղիանոս իր ջատագովութեան մէջ . այսպէս  
կը խօսի Քրիստոնէութեան մեծ խորհուրդին վրայ :  
“ Աստուած աշխարհ ստեղծեր է իր խօսքով , իր  
իմաստութեամբը , եւ իր կարողութեամբը : Զեր  
փիլիսոփիաները անգամ կը միաբանին , որ բանը եւ  
իմաստութիւնը տիեզերքին Արարիչն է . Քրիս-  
տոննեաները կը յաւելցունեն միայն բանին եւ ի-  
մաստութեան յատուկ էութիւնը , այս էութենէնն է  
Հոգին , որով աստուած ամեն բան ստեղծեց , այն  
բանը աստուծմէ արտասանեալ է , վասն զի Աստ-  
ուած արտասանելովը այն բանը՝ ծնաւ անի , եւ այս  
է աստուծոյ Որդին , որ եւ Աստուած է էութեան  
միութեանը պատճառաւ : Ուէ որ արեգակը մէկ  
շառաւիլ մը երկնցունէ , ան շառաւիլը իր էութեա-  
նէն զատուած չէ . այլ տարածեալ : Եսանկ է բանն  
ալ , եւ հոգին . անոր համար կըսենք Աստուած յԱս-  
տուծոյ . իբրեւ լոյս մը ՚ի լուսոյ յառաջ եկեալ :  
Եսանկ ըլլալովը աստուծմէ ծնածը աստուած է . եւ  
երկուքը իրենց հոգւովը են մի եւ նոյն . տարբեր են  
առնչութեամբ , եւ անուանակոչութեամբ , այլ  
էութեամբ եւ բնութեամբ ոչ երբէք : Որդին ե-  
լաւ իր սկիզբէն առանց անկեց բաժնուելու : Եյս  
Աստուծոյ շառաւիլը մէկ կոյսի մը արգանդը ի-  
շաւ , մարմին առաւ . մարդ եղաւ միացեալ աստ-  
ուածութեամբ : Եյս մարմինը պաշտպանութեամբ  
Հոգւոյն կերակրեցաւ , զարդացաւ . խօսեցաւ . սոր-

վեցուց , եւ հրաշտպործեց . եւ այն էր Քրիստոսը :  
 Անդի համար այս չափը բաւական է , պէտք չէ  
 որ ասկէ անդին երթանք . որովհետեւ մեր նպատաշ  
 կը բնութեան մէջ այս խորհուրդը կը տեսնուի թէ  
 չէ , հաստատել էր : Անոր համար կը ձգենք բարձր  
 աստուածաբանութիւն գիտցողներուն ասկէ ան-  
 դին պէտք եղած ապացոյցները :

---

## Փ Բ Կ Ո Ւ Թ Ւ Խ Ե

Փրկութեան վրայ Շաթօպրիեան այսպէս կը գրէ :  
 « Վնչպէս Երրորդութիւնը գերբնական կարգին  
 դաշտնիքը կը պարունակէ , անանկ ալ մարդուս փրա-  
 կութեան սքանչելիքը եւ իր վախճանին պատմու-  
 թիւնը . եւ թէ այսպիսի բարձր խորհրդածութեան  
 վրայ քիչ մը մտածուի . զարմացումով մը կը տեսնուի  
 այս երկու խորհուրդներուն միութիւնը . որոնց  
 ստուերին մէջ Աստուծոյ նախասահմանութիւնը եւ  
 տիեզերքիս գրութիւնը կը պահեն : Երրորդութեան  
 խորհուրդը մեր պղտիկութիւնը կը հիացընէ . իր  
 վառքովը մեր զգայարանիքը կը ձնշէ . անոր առջին  
 ոչինչացեալ ետ կը քաշուինք : Բայց սիրուերնիս  
 շարժող փրկութեան խորհուրդը աչուընիս ար-  
 ցունկուլ լեցունելով , աւելի խտատալ չիտար արդ-  
 եօք մեզի , թէ որ խաչին նայելու ըլլանք :

Այս խորհուրդէն սկզբնական մեղքին ծանօթու-  
 թիւնը նախ եւ յառաջ կը տեսնուի . եւ այս ձշմար-

տութիւնը չնդունելով, որ ամեն ազդի աւանդութիւնը այս ճանչցած է. մեկ անթափանցելի գիշեր մը մեղ կը ծածկէ: Ի՞նչպէս առանց առաջին մեղքին մեր բնութեանը դէպ ՚ի մոլութիւն հակամիտեալ ըլլալուն պատճառը կրնանք գտնալ. եւ մոլութեան հակամիտութեան դէմ ձայն մը կայ մարտնչող, որ մեզի առաքինութեան համար ստեղծուած ըլլալնիս կը ծանուցանէ: Ի՞նչպէս կըլլայ մարդուս ցաւոց համբերութիւնը, ի՞նչ ըսենք ան քրտինքներուն. որ մէկ սարսափելի ակօս մը կը պտղաբերեն. ի՞նչ կըլլայ արդարին արտասուքը, տիրութիւնները, թրշուառութիւնները. եւ ի՞նչ կըլլայ չարեաց վրայ բրած յաղթութիւնները. ի՞նչպէս կըլլայ, կըսեմ, որ առանց առաջին անկման ասոնց ամենը հասկցուի: Այս յեղափոխութիւնը չը գիտնալով հին փիլիսոփանները օտարութի սխալմանց մէջ ինկեր են. եւ վերստին յիշատակութեան ծէսը հնարեր են: Աղետալի ճշմարտութեան համոզուելու համար. ուրիշ մեզի փրկարար խորհուրդը կը ծնի. ուրիշ ապացոյց չենք ուզեր, բայց միայն Եւայի գէմ եղած անէծքը, անանկ անէծք մը, որ ամէն օր մեր աչքին առջին կը կատարի: Աղիքի խշխշման ու միանդամայն մայրական երջանկութեան մէջ որչափ տարբերութիւն կայ: Ի՞նչ անիմանալի ծանուցումն մարդոց, եւ իր կրկին վիճակաց խորհուրդին իմացումը. նախաձայնեալ միանդամայն ցաւօք եւ ուրախութեամբ կնոջն, որ զաւակ կը ծնանի: Արդուս երկու մեծ վիճակները, այսինքն մեղանչումը եւ փրկութիւնը, Աստուծոյ նախասահմանութեանը մէջ ըլլալնին գիտնալով, չենք սխալիր. անոր համար անէծքի մէջ անդամ աստուած ճանչնալ հարկ կըլլայ:

Ա Երջապէս , ամէն օր կը տեսնանք , որ զաւակը հօրը համար կը պատժուի . եւ մէկ չարին յանցանքին հարուածը կերթայ առաքինի սերունդը կը զարնէ . ահա այս պէտք եղածէն աւելի սկզբնական մեղքին ծանօթութիւնը կը հաստատէ : Ի՞այց բարերարութեան եւ ներողամտութեան Աստուածը՝ գիտնալով , որ մենք պիտի կորնչինք այս անկաման մէջ , եկաւ մեզ փրկեց : Ո՞եր խելքին չը հարցունենք ամենեւին , այլ մեր սրտին , մենք աւ մենս ալ տկար եւ այնչափ մեղապարտ եմք , որ մեւ զի համար աստուած մեռաւ : Ծէ որ բարի զաւակին օրինակը , այս հաւատարիմ բարեկամաց նաև խատիպը , եւ անոր ձիթենեաց լեռը քաշվիլը , լեղին ու քացախը , արեան քրտինքը , հոգւոյ քաղցրութիւնը , նպատակին վսեմութիւնը , այն խաչը , այն պատուած վարագոյրը , այն բաժանեալ ժայռը , եւ այն բնութեան խաւարը . եւ վերջապէս այս մարդոց համար մեռնող աստուածը , թէ որ յանդրդնինք ըսել թէ չը կրնար յափշտակել մեր սիրտը , եւ բորբոքել մեր խորհրդածութիւնները , կը հետեւի , որ ամենեւին հրաշալի բան մը չը գտնուիրուս մեր գործերուն մէջ եւ ոչ բանաստեղծից բանաստեղծութեան մէջ :

Հաթօպրիեան կը հարցընէ , թէ բանաստեղծներուն չըդպչիր մի այս սրտաշարժ խօսքերը . մենք ալ կը հարցընենք , թէ ո՞ր իմացականութիւն ունեցող եւ քրիտոնեայ եղող անձը կրնայ դիմանալ :



ՄԿՐՏՈՒԹԻՒՆ, ԽԱՍՏԱԿ ԱՆԱՒԹԻՒՆ,  
ԵՒ ՀԱԴԱՐԴՈՒԹԻՒՆ

Այս երեք խորհուրդները շատ սքանչելի են, մկրտութիւնը մարդը առաջին մեղապարտ աշխարհէն կը հանէ, փրկութեան աշխարհին մէջ վերստին կը ծնանի:

Խոստովանութիւնը գործուած մեղքերուն թողութիւն կուտայ ապաշխարութեամբ: Ամեն մարդ՝ փիլիսոփաները անդամ, ինչ կարծիքի աէր ըլլան նէ ըլլան, ապաշխարութիւնը մոլութեան սանձ մը, եւ խմատութեան գործոց գլուխ ըլլալը խոստովանած են: Երեւելի փիլիսոփային մէկը “քրիստոնեաներուն մէջ խոստովանութիւնը ինչ հաստատութիւններ եւ ի՞նչ նորոգութիւններ ու դարմաններ չը մատուցանէր, գիտէք կըսէ: Այօլթէու կըսէ՛ թէ խոստովանութիւնը շատ գեղեցիկ բան է, յանցանքներուն առաջքը առնելու համար շատ հինուց հնարուած միջոց մըն է: Հին ժամանակի մարդիկ խորհուրդները տօնելու օրերնին խոստովանութեամբ կը տօնէին: Այս զօրութիւնը ունենալով կը սրբացունենք ներքին վիրաւորութեամբ լեցուած սիրտերը, թողութիւն ընդունելու հրաւիրելով, որ շատ օգտակար է:

Առանց այս փրկաւետ սահմանադրութեան յանցաւորը յուսահատութեան մէջ կիյնայ, իր սրտի ծանրութիւնը որո՞ւն առջին կրնայ պարզել: Իարեկամի՞մը: Ո՞վ մարդոց բարեկամութեանը կրնայ հաւտալ: Անապատները անոր մտերմութիւն պիտի ընէ. Անապատները մայրասպան Ներօնին լսած փո-

զերուն ձայնովը յանցանքի համար միշտ կը թքնա  
դան, որ իւր մօրը գերեզմանին չորս կողմէն կը լը-  
սէ կը կարծէր : Երբ բնութիւնը եւ մարդիկ ան-  
գութ են, շատ սրտաշարժ բան է թողութիւն տա-  
լու մօտ աստուած մը ունենալ եւ այս քրիստոնէ-  
ական կրօնքին տրված է : Վնմեղութիւնը եւ զըդ-  
ջումը երկու քոյր են կըսէ Շաթօպքիեան :

Եկեղեցին առաջին դարերուն մէջ մկրտութեան  
խորհուրդը ինչպէս կատարելուն վրայ, սուրբ  
Ամբրոսիոս այսպէս նկարագրութիւն մը կընէ : Այս  
արարողութեան նուիրեալ օրը զատկի խթման օրն  
էր : Երախային ռնգունքին կը դպչէին առաջ, եւ  
ականջները կը բանային, բացուէ ըսելով : Անկէ  
եռքը Սրբութիւն սրբոցը կը մտցունեին : Արքա-  
ւագին, քահանային, եւ վարդապետին առջին, կը  
հրաժարէր սատանայէն : Արեւմուտքը կը դառնար  
որ մթութեան պատկերն է աշխարհէն հրաժարե-  
լու . եւ արեւելքը կը դառնար, որ լուսաւորու-  
թեան նշան է Յիսուսի Քրիստոսի հետ միաբանիլը  
հասկըցունելու : Ա արդապետը աւագանը կօրհ-  
նէր . սուրբ Ամբրոսիոսի զուրցածին նայելով, ջուրը  
սուրբ գրոց խորհուրդը կը ծանուցանէ . այսինքն՝  
Արարութիւնը, ջրհեղեղը, կարմիր ծովէն անցնիլը,  
ամպը, մեռափ եւ Կէեմանի ջուրերը . աւագանի  
անդամալոյծը . ջուրը խաչակնքուելով քաղցրա-  
նալէն ետքը, յանուն Երրորդութեան երախան ե-  
րեք անգամ ջուրը կընկղմէին, եւ մկրտութեան ե-  
րեք բան հարկաւոր ըլլալը կը սորմեցընեին . ջուր,  
արիւն եւ հոգի :

Սրբութիւն սրբոցէն ելլելեն ետքը վարդապետը  
մարդուն գլուխը օրհնելու կ'սկսէր, որով ընտրելոց

յեղեն ցեղակից կը լար քահանայից սուրբ օծմամբը  
Ետքը ստուժները կը լուային , Ճերմակ հանդերձ  
կը հագցունեին իբրեւ հանդերձ անմեղութեան .  
Եւ ասոնցմէ Ետեւ հաստատութեան օծմամբը կըն-  
դունէր զհոգի երկիւղին աստուծոյ , հոգի իմաս-  
տութեան , Եւ հոգի բարեպաշտութեան : Ո արդա-  
պետը բարձր ճայնով Առաքեալին խօսքը կը զրու-  
ցէր , Հայր աստուած իր կնիքովը քեզ կնիքեց , յիսուս  
քրիստոս մեր փրկիչը զքեզ հաստատեց . Եւ տուա-  
քու սրտիդ հոգւոյն սրբոյ շնորհքները :

“Ե՞ր քրիստոնեան կը մերձենար սեղանը հրեշ-  
տակաց հացը ընդունելու , Տպից առաջի սեղանոյ տո-  
պուծոյ առ ասպուած , “Ե առաջի առնել զմանիութիւն իմ  
ըսելով : Եղանը ոսկի սկիհով , ջահով , ծաղիկով ,  
մետաքսեայ լաթերով զարդարեալ նոր հաւատաց-  
եալները մարդարէին ըսածին պէս կը գոչէին .  
“Պատրաստ արարեր առաջի իմ զսեղան : Տէր կե-  
րակրեաց զիս : Խնձ ինչ ոչ պակասեսցի : Եղ զիս ’ի  
տեղի բազմարօտ ” : Արարողութիւնը Պատարա-  
գով կը վերջանար :

Ո օլդէաի Հազորդութեան վրայ գրածը թէ որ  
հաւատացեալին մէկը գրէր , կրօնամոլ կըսէին .  
նայէ՛ ինչ կը զրուցէ :

Ո արդիկ ահա իրենց ներսի դին տատուած կըն-  
դունին , մէկ սուրբ արարողութեան մէջ հարիւ-  
րաւոր ջահերու լոյսով , մէկ երաժշտութիւնով մը  
որ զգայարակներին կը յափշտակէ , մէկ ոսկեղօծ  
սեղանի մը առջին : Երեւակայութիւնը նուած-  
եալ , հոգին բռնուած եւ գութով շարժեալ . հազիւ  
շնչառութիւն կը լըսի , երկրային ամեն բարիքէն  
հրաժարած եւ աստուծոյ հետ միացած , եւ այն

աստուածը մեր մարմինին ու արիւնին մէջն է : Ո՞վ  
կրնայ համարձակիլ պղտիկ յանցանք մը գործելու  
այս արարողութիւնս միտքը իյնալէն ետքը : Յիրա-  
ւի անկարելի բան է ասկէ զատ խորհուրդ մը երե-  
ւակայել , որ մարդկային ազգը առաքինութեան  
մէջ ուժով բռնէ :

Հաղորդութեան խորհուրդը Խարայէլացւոց զա-  
տիկը կը յիշէ . արիւնահեղ զոհին վերնալը կը ծա-  
նուցանէ . եւ Աբրահամու կոչմանը , ու աստուծոյ  
մարդուն հետ ըրած առաջին դաշնադրութեանը  
պատկերն է :

Վարմնոյ եւ Արեան խորհուրդը մարդկային  
ազգը մէկ գերդաստան մը կընէ . ատելութեան  
վերջ կուտայ . բնական հաւասարութիւն մը հրէի  
եւ հեթանոսի մէջ , եւ անխտիր նոր օրէնք մը կը  
սորվեցունէ , եւ Ադամայ զաւկըները մէկ սեղանի  
մը կը հրաւիրէ :

Ա երջապէս հաղորդութեան մէջ իսկ Յիառուս  
Քրիստոս կը ներկայանայ : Այս խորհուրդին հա-  
մար Շաթօպրիեան կըսէ թէ ասով մարդուն հոգին  
կը թռչի դէպի այն խմացականութեան աշխարհը ,  
որ իր անկմանէն առաջ իրեն համար բաց էր :

Երբ Ամենակարողը մարդը իր պատկերին ստեղ-  
ծեց , եւ փչելով կեանք տուաւ . իրեն հետ դաշ-  
նադրութիւն ըրաւ . Աստուած ու Ադամ մինակ մէ-  
կզմէկու հետ կը խօսէին : Բայց անհնազանդու-  
թիւնով դաշնադրութիւնը օրինաւոր կերպիւ աւ-  
բուցաւ : Եւ որովհետեւ յաւիտենական բնու-  
թիւնը մահու հետ չէր կրնար հաղորդակցութիւն  
ընել , իմաստութիւնը նիւթին հետ . այս երկու  
զատ յատկութեան մէջ հաղորդակցութիւն չէր

կրնար ըլլալ առանց միջոցի : Աստուածային սիրոյն մեզի մօտենալուն առաջին կամեցողութիւնը Աբրահամի կոչումը եւ զոհին հաստատուիլը եղաւ, որ Մեսիայի գալստեան պատկերն էր : Փրկիչը մեզ մեր վախճանին հասցընելու, եւ մեր կորուսած առանձնաշնորհութիւնները շնորհելու էր . ամենէն գեղեցիկ առանձնաշնորհութիւնն՝ ալ Արարչին հետ հաղորդակցութիւն ընելն էր անտարակոյս : Բայց այս հաղորդակցութիւնը միանդամայն չէր կըրնար ըլլալ, ինչպէս դրախտի մէջ կըլլար . որովհետեւ մեր բնութիւնը ապականեցաւ . եւ մեր մարմինը մահկանացու ըլլալով, շատ տկար էր աստուծոյ հետ հաղորդակցութիւն ընելու եւ չը կրնալով դիմանալ, կը մեռնէր : Ուստի միջնորդ մը կուզէր, եւ ահա որդին աստուծոյ եղաւ միջնորդ, որ իւր մարմնոյ եւ արեան խորհրդովը ինքըզինքը մարդուն տըւաւ, եւ գերազանց ձարնապարհ մը եղաւ նորէն երթալու միանալու անոր հետ, որ մեր հոգւոյն աղբիւրն էր :

Բայց թէ՞որ որդին չի խոնարհէր մարդ ըլլալու, յայտնի է որ աստուծոյ ու մարդուն մէջ եղած անմիաբանութիւնը պիտի մնար յաւիտեան . վասն զի մսկուրը աղտեղիին հետ, եւ էական յաւիտենականութիւնը երազական կեանքի մը հետ միաբանիլը անկարելի է, ուստի բանն աստուած կոյսի մը արգանդը մտնալով մարդ ըլլալու խոնարհեցաւ . որ իր Հօրը հետ անմեկնելի է աստուածային բնութեամբը, մարմնոյ հետ ալ միացաւ կոյսէն առած մարդկային բնութեամբը . Այս հաշտութիւնը կը խնդրէ ՚ի դիմաց յանցաւոր զաւակին Ամենողորմած հօրէն : Ինքըզինքը խորհրդաւոր հացին մէջ

ծածկելով, մարմնաւոր աչքի զգալի ըրաւ, բայց  
հոգւոյ աչքին հաւատքով ընդունելի եղաւ. հայր  
որոշեց ինքը զինքը ծածկելու համար, որովհետեւ  
ցորենը աստուածային պատարագին յարգի եւ մա-  
քուր խորհրդաւոր նիւթնէ:

“Ամէն ամէն ասեմ ձեզ, եթէ ոչ մովսէս եռ  
ձեզ զհացն յերկնից. այլ Հայրն իմ տայ ձեզ ըզ-  
հացն յերկնից զջմարիտ. զի հաց Աստուծոյ է, որ  
իջանէն յերկնից եւ կեանս տայ աշխարհի: “Ես եմ  
հացն կենաց, որ գայ առիս, ոչքաղցիցէ, եւ որ  
հաւատայ յիս՝ ոչ երբեք ծարաւեցի: “Ամէն ա-  
մէն ասեմ ձեզ, եթէ ոչ կերիջիք զմարմին որդւոյ  
մարդոյ, եւ արբջիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս  
յանձինս: “Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն  
իմ, ունի զկեանս յաւիտենականս, եւ ես յարուցից  
գնա յաւուրն յետնում: “Օի մարմին իմ ճշմա-  
րիտ կերակուր է, եւ արիւն իմ ճշմարիտ ըմպելի է:   
“Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, նա  
յիս բնակեցի եւ ես ’ի նմա:”

Հաղորդութիւնը բարոյականին բարձրագոյն  
դասը կուտայ, որովհետեւ մերձենալու համար մա-  
քուր ըլլալու է, երկնային տուբքին նուէրն է ա-  
րարչութեան: Որդւոյ մարդոյ գերագոյն եւ սրտա-  
շարժ պատմութեանը յիշատակն է, մարդկային  
աղդին առաջին անմեղութիւնը կը ցուցունէ, վեր-  
ջապէս մեր առաջին անկման յիշատակը կը զար-  
թուցանէ, եւ մեր նորոգութիւնը ու աստուծոյ  
հետ միաւորիլը կը յիշէ:

ՆԵՐԱԾՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՅՈՒՆԻՑԻ

“Ներողամտութիւնը քրիստոնէին առաջին առաջ  
քինութիւնն է : Բանն աստուած աշխարհ եկաւ  
Աղամայ կորուսածը խոնարհութեամբ վաստըկելու<sup>ւ</sup>  
Յիսուս առջին անդամ որ կը քարոզէր, “Նիկոդիմու-  
սի այսպէս պատասխանեց : Օ ի այնպէս սիրեաց  
աստուած զաշխարհ, մինչեւ զորդին իւր միածին  
ետ . զի ամենայն որ հաւատայ ՚ի նա մի կորիցէ .  
այլ ընկալցի զիեանմն յաւիտենականս : Օ ի ոչ ա-  
ռաքեաց Աստուած զորդի իւր յաշխարհ՝ թէ դա-  
տեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհ նովաւ :

Քրիստոս ինքն կըսէ թէ դատելու համար չկ  
խրկուեցայ, դու ի՞նչպէս դատելու կը համարձա-  
կիս, կանարգես, կը խտրես : Հրէանելը Սամարա-  
ցիներուն հետ խտրութիւն ունէին, Յիսուս խտրու-  
թիւնը աշխարհէն վերցունելու համար՝ Սամարացի  
կինէն ջուր կուզէ : “Եւ էր նմա անցանել ընդ  
Սամարիա . դայ նա ՚ի քաղաք մի Սամարացւոց,  
որում անուն էր Սիւրար . մերձ ՚ի գեօղն զոր ետ  
Յակոբ որդւոյ իւրում Յովսեփայ : Եւ անդ էր աղ-  
բիւր մի Յակովայ . եւ Յիսուս վաստակեալ ՚ի ճա-  
նապարհին՝ նատեր ՚ի վերայ աղքերն եւ էր ժամ  
իրեւ վեցերորդ :

“Կայ կին մի ՚ի Սամարիայ հանել ջուր . ասէ-  
ցնա Յիսուս . տուր ինձ ըմպել : Օ ի աշակերտքն  
նորա երթեալ էին ՚ի քաղաք անդր՝ զի կերակուրս  
գնեսցեն : Ասէ ցնա կինն Սամարացի . դու՝ որ  
հրէայդ ես, զիա՞րդ յինէն ըմպել խնդրես ՚ի կնոջէ  
Սամարացւոյ . զի ոչ երբեք խառնակին հրէայք ընդ

Սամարացիս ։ Յիսուս ինչ կը պատասխանէ , նայէ . «պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ , եթէ գիտէիր դու զզարդեւսն ասառեծոյ , եւ ովէ՝ որ ասէդ ցքեղ՝ թէ տուր ինձ ըմպել . դու արդեօք խնդրէիր 'ի նմանէ . եւ տայր քեզ ջուր կենդանի ։ Ասէ ցնա կինն . տէր , դու քանզի եւ դցլ իսկ ոչ ունիս , եւ ջրհորս խոր է . իսկ արդ ուստի ունիցիս զջուրն կենդանի ։ Ո՞ի թէ դու մեծ ինչ ո՞ք իցես քան զհայր մեր Յակովը , որ զայս ջրհոր ետ մեզ , եւ ինքն աստի արբ . եւ որդիք նորա . եւ խաշինք նորա : Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ ։ Ամենայն որ ըմպէ 'ի ջրոյ յայդմանէ՝ միւսանգամ ծարաւի . բայց որ ըմպէ 'ի ջրոյն զոր ես տաց նմա , եղիցի նմա աղբիւր ջրոյ բղխելոյ 'ի կեանսն յաւիտենականս ։

Եինը հրէից ու Սամարացւոց մէջ տեղ եղած խարութիւնը կը ծանուցանէ . Յիսուս յաւիտենական ութեան ջուր կը խոստանայ Սամարացին , եւ խտրութիւնը կը վերցունէ : Յաւիտենական կեանքը ընդհանուր մարդկային ազգին կը քարոզէ եւ կը խոստանայ . չը հաւատացողներուն դատապարտութիւն չընէր , եւ կըսէ : «Ո՞ի համարիք եթէ ես չարախօս ինչ իցեմ զձէնջ առ Հօր :

Չարախօսութիւնը իր օրենքէն չէ . այն կտորը Մովսէսի վրայ կը նետէ : Ձող Մովսէս ձեզի համար չարախօսութիւն ընէ կըսէ . որովհետեւ մովսիսական օրէնքը վրէժինդրական օրէնք էր . բայց քրիստոնէական օրէնքը ներողամտական է :

Ո՞վ քրիստոնեայք , ականջ դրէք ինչ կը ձայնէ Եսայի մարդարէ եօթը հարիւր տարի առաջ Քրիստոսի գալստեան կերպին համար . ով որ ինձի չը

Հետեւիր, չէ ինձ արժանի ըսաւ, ով որ Եսայի մարդարէին ըրած գալստեան նկարադրութիւնը չ'օրինակէր, քրիստոնեայ չէ :

“Ահա մանուկ իմ՝ զոր ընտրեցի. եւ սիրելի իմ՝ ընդ որ հաճեցաւ անձն իմ. եղից զոգի իմ՝ ի վերայ նորա . եւ իրաւունս հեթանոսաց պատմեսցէ : Ոչ հակառակեսցի, եւ ոչ աղաղակեսցէ, եւ ոչ ոք ըուիցէ՝ ի հրապարակս զբարբառ նորա : Օ եղեգն ջախջախեալ ոչ փշրեսցէ, եւ զպատրոյկն առկայծեալ ոչ շիջուացէ . մինչեւ հանցէ՝ ի յաղթութիւն զդատաստան, եւ յանուն նորա հեթանոսք յուսասցին :

Եսայի մարդարէ Քրիստոսի համար կըսէ թէ կոտրտած եղեգը չը պիտի փշրէ, եւ մարելու մօտ եղած կանթեղին կայծը չը պիտի մարէ, ըսել կուզէ, թէ կորուստի գահավէմին ծայրը հասող մեղաւորներուն եւ թերահաւատներուն չը պիտի մօտի, մինչեւ իր աւետարանը քարոզուի եւ յաղթէ :

Դու ի՞նչ իշխանութիւն ունիս եղբայրդ անարդելու դատապարտելու քու կարծեացդ համեմատ ըրլալուն համար: Քրիստոնեայ մը խճմտանքի վրայ բանութիւն ընելու, եւ բռնութեամբ Ճմարտութիւնը ընդունել տալու ամենեւին համարձակութիւն չունի . քրիստոսի հրամանին դէմէ . եւ այս պատճառաւ մէկը անարդելու եւ անոր ծուռ նայելու համար Քրիստոսի ըսածներէն վկայութիւն մը չես կրնար դտնալ :

Քիսուսի Քրիստոսի տուած օրէնքներուն առաջինը եւ վերջինը ներողամտութիւնն է :

“Ուարուք ապաքէն զի ասացաւ: Ոիրեսցես զընկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո: Այլ ես

ասեմ ձեզ, սիրեցէք զթշնամիս ձեր. օրհնեցէք զա՞նիծիչս ձեր. բարի արարէք ատելեաց ձերոց եւ ազօթս արարէք ՚ի վերայ այնոցիկ՝ որ լկենն զձեզ եւ հալածեն :

«Օ ի եթէ սիրէք դուք զսիրելիս ձեր, զի՞նչ շնորհ է ձեր. զի եւ մեղաւորք սիրեն զսիրելիս իւրեանց. եւ եթէ բարի առնէք բարերարաց ձերոց. ո՞ր շնորհ է ձեր. զի եւ մեղաւորք զնոյն գործեն. Եւ եթէ տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց. զի՞նչ աւելի առնէք. ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն. Եւ եթէ տայք փոխ այնոցիկ, յորոց ակն ունիցիք առնուլ. ո՞ր շնորհ է ձեր. քանզի եւ մեղաւորք մեղաւորաց փոխ տան, զի առցեն անդրէն զկշխոն: Իայց սիրեցէք զթշնամիս ձեր. եւ բարի արարէք ատելեաց ձերոց. եւ տուք փոխ, ուստի ոչ ակն ունիցիք առնուլ. եւ եղիցին վարձք ձեր բազում. եւ եղիջիք որդիք բարձրելոց. զի նա քաղցր է ՚ի վերայ չարաց եւ ապաշնորհաց. գարեգակն իւր ծագէ ՚ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ՚ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Արդ եղերուք գթած՝ որպէս եւ հայրն ձեր գթած է. եղերուք կատարեալք. որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալէ: »

Ա փառն, քրիստոնեայք որ միշտ զանունն Յիսուսի կը դատապարտեն, կանարդեն. կ'սպաննեն իրենց կարծիքին համեմատ կարծիք չունեցողները, սա վկայութիւնը առաջ բերելով:

«Եթէ ակն քո աջ գայթակղեցուցանէ զքեզ, խլեա զնա եւ ընկեա ՚ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի ամենայն մարմննդ քո անկանիցի ՚ի գեհեն:

Հիսուս այս խօսքը, թէ «ամենայն որ հայի ՚ի կին մարդ առ ՚իցանկանալոյ նմա՝ անդէն շնացաւ ընդ նմա ՚ի սրտի իւրում» ըսելէն ետքը կը զբուցէ։ Եկեղեցւոյ սուրբ վարդապետներն ալ այսպէս մեկնութիւն տուեր են, աղէկ նայէ, եղբայրներդ դատապարտելու կամ սպաննել տալու ծար մը կրնաս մի գտնալ։ «Այնչափ զգոյշ լինիլ խրատէ ՚ի մեղաց, զի եթէ ինչ հնար զգուշութեան չկայցէ՝ ասէ, լաւէ ՚ի բաց կալ եւ ՚ի կարի իւնկ սփրելեացն եւ ՚ի կարեւոր իրաց, որ առիթք մեղանչելոյ լինիցին։ Ական եւ աշոյ հատմամբ զվիրաբուժիցն գործո ածէ յտուակ օրինակի . եւ ոչ եթէ վայրապար ինչ խլել զնոսին եւ հատանել պատուիրէ։

Դուն քու բրած անօրէնութեանդ վկտյութիւն բռնելու բան մը չըկայ հոս . աւետարանին մէջ հարիւր տեղ ներողամտութեան պատուէրներ կայ, ինչու անոնք չես տեմներ . ու այս կտորը՝ որ մինակ մէկ տեղ մընէ, եւ ան ալքու ըսածիդ պէս չէ, ան կը բռնես ու աշխարհ արիւն թաթախ կընես։

«Օ ՚ի եթէ թողուցուք մարդկան զյանցանս նոցա, թողցէ եւ ձեզ չայրն ձեր երկնաւոր . ապա թէ ոչ թողուցուք մարդկան զյանցանս նոցա . եւ ոչ չայրն ձեր թողցէ ձեզ զյանցանս ձեր»։ Այս տեղ ընդհանրապէս կը զբուցէ այս կտորին համար «թողութիւն ըրէք» և այս ինչ բանի համար պատճեցէք կայ մի։

«Ո՞ի դատէք՝ զի մի դատիցէք . մի պատճէք, եւ ոչ պատճիցէք . արձակեցէք եւ արձակիցէք . տուք եւ տացի ձեզ»։

Դուն թէ որ մէկ կարծիքի մը համոզեալ ըլլաս, եւ մէկը անոր հակառակը ընդունել տալու

համար քեզ չարչարէ , հալածէ , պատժէ , քեզի համար ինչ անտանելի բան է . ի՞նչու դուն ու ըիշի կընես . նայէ որ ճշմարտութիւնը անի համոզէ , այն է քու պարագանութիւնդ :

“Օ ամենայն զոր միանդամ կամիջիք թէ արասցեն ձեզ մարդիկ , այնպէս եւ դուք արարէք նոցա . զի այն խակ են օրէնք եւ մարդարէք” :

Ասոր համար պիտի ըսես , թէ մէկզմէկու հետաղէկ վարուելու համար ըսած է . հաւատոյ մասին համար չէ : Այէ առաքեալները քարոզելու խըրկած ժամանակը ի՞նչ կը պատուիրէ :

“Եւ իբրեւ մատնիցէք ’ի տուն . ողջոյն տաջիք նմա . եւ ասասջիք . ողջոյն տանս այսմիկ : Եթէ իցէ տունն արժանի . եւ իցէ անդ որդի ողջունի , եկեսցէ ողջոյնն ձեր ’ի վերայ նորա , ապա թէ ոչ իցէ արժանի , ողջոյնն ձեր առ ձեղ դարձցի : Եւ որ ոչ ընկալցի զձեզ , եւ ոչ լուիցէ բանից ձերոց , իբրեւ ելանիցէք ’ի տանէ կամ ’ի քաղաքէն յայնմանէ՝ թօթափեսջիք զփոշին յոտից ձերոց ’ի վկայութիւն նոցա” :

Այս “թօթափեսջիք զփոշին յոտից ձերոց ’ի վրկայութիւն նոցան” , անէծի տեղ կառնեն , որ եւ կեղեցւոյ սուրբ վարդապետները “արիւն ձեր ’ի գլուխ ձեր” ըսել ըլլալը մէկներ են : Անէծք չըլլալը այս պատմութեանս մէջ կրնանք տեսնալ :

“Եւ առաքեաց հրեշտակս առաջի երեսաց իւրոց , եւ իբրեւ չոգսն , մտին ’ի գիւղ մի Սամարացւոց՝ պատրաստել ինչ նմա : Եւ ոչ ընկալան զնա . զի դէմ եղեալ էր նորա երթաւ յԵրուսաղէմ : Իբրեւ տեսին աշակերտքն Յակովը եւ Յովհաննէս , տսեն : Տէր , կամին զի ասասցուք . եւ իցցէ

Հուր յերկնից եւ սատակեսցէ զնոսա : Դարձաւ  
սատեաց ՚ի նոսա եւ ասէ . ոչ գիտէք, որոյ հոգւոյ  
էք դուք . զի որդի մարդոյ ոչ եկն զոդիս մարդկան  
կորուսանել՝ այլ կեցուցանել . եւ դնացին յայլ  
գեօղ” :

“Ոչ գիտէք որոյ հոգւոյ էք դուք” խօսքը՝ նայէ  
եկեղեցւոյ սուրբ Հայրապետները ինչպէս կը մեկւ  
նեն : “Ոգի Աւետարանին՝ ոգի գթութեան եւ սիւ  
րոյ եւ քաղցրութեան է , եւ ոչ ոգի խստութեան  
եւ վրէժխնդրութեան՝ որով վարէին երբեմն ՚ի  
հնումն մարդարէք, զորօրինակ եւ Եղիա արար :

«Քրիստոնեայ , խստութիւն մի քանեցուներ աւ  
նոնց , որոնք որ քեզի պէս չեն հասկցեր Ճշմարտու-  
թիւնը , մի վրէժխնդիր ըլլար , վրէժխնդրութիւնը  
Քրիստոսի աշակերտի չը վայըէր : Նայէ օրինականին  
ինչ կը պատասխանէ Յիսուս :

Օրինական մը Յիսուսի հարցուց . “վա՛րդապէտ .  
զի՞նչ գործեցից , զի գիեանս յաւիտենականս ժա-  
ռանգեցից : Եւ նա ասէ ցնա . յօրէնս զի՞նչ գրեալ  
է զոր ընթեռնուս : Նա պատասխանի ետ եւ ասէ .  
Յիրեսցես զջէր ասուած քո յամենայն սրտէ  
քումմէ , եւ յամենայն զօրութենէ քումմէ , եւ յա-  
մենայն մտաց քոց , եւ զընկեր քո իբրեւ զանձն քո  
Եւ ասէ ցնա . ուղիղ ետուր զպատասխանիդ զայդ  
արա՛ եւ կեցցես :

“Նա իբրեւ կամեցաւ զանձն արդարացուցանել ,  
ասէ ցՅիսուս . եւ ովէ իմ ընկեր : Պատասխանի  
ետ Յիսուս , եւ ասէ . Այլ մի իջանէր յԵրուսաղեմէ  
յԵրիքով . եւ անկաւ ՚ի ձեռս աւազակաց , որք մեր-  
կացուցին զնա , եւ վերս ՚ի վերայ եղին . թողին կի-  
սամահ եւ դնացին ” :

“ Դէպ եղեւ քահանայի միոջ իջանել ընդ նոյն ձանապարհ . եւ տեսեալ զնա զանց արար . նոյնպէս եւ զեւտացի մի եկեալ ընդ նոյն տեղի՝ ետես եւ զանց արար ” :

“ Այսմարացի ոմն ձանապարհորդեալ եկն ընդ նոյն առ նովաւ , եւ տեսեալ զնա դթացաւ . եւ մաս տուցեալ պատեաց զվէրս նորա . արկեալ ’ի վերայ ձէթ եւ գինի . եւ եղեալ ’ի վերայ գրաստու իւրոյ՝ ած զնա ’ի պանդոկ մի . եւ դարմանեաց զնա . եւ ’ի վաղիւ անդր իբրեւ ելանէր անտի . հանեալ ետ ցպանդոկապետն երկուս դահեկանս եւ ասէ . դարման տար դմա . եւ զոր ինչ ծախեսցես ’ի դա , ’ի միւսանգամ գալստեան իմում հատուցից քեզ :

“ Արդ ՞ յերեցունց ’ի նոցանէ թուի քեզ մերձաւոր լեալ անկելոյն ’ի ձեռս աւազակաց : Եւ նա ասէ . որ արար զողորմութիւնն ՚ի վերայ նորա : Ասէ ցնա Յիսուս . երթ եւ դու արա նոյնպէս :

‘ Այէ ’ հայրապետները ԲՇչպէս մեկներ են , և երթ եւ դու արա նոյնպէս , ո խօսքը .

“ Ուզիղ դատեցար ասէ , զի զԱյսմարացին զխոտեալն ’ի հրէից իբրեւ զհերձուածող եւ նզովեալ մերձաւորագոյն ասացեր լինել անկելոյն ’ի ձեռս աւազակաց քան զքահանայն եւ զղեւտացին . երթ եւ դու արա նոյնպէս , եւ զթշնամիսն քո եւս մերձաւորս համարելով օգնական լինիջիր նոցա ” :

Հերձուածողներուն դատապարտութիւն մի ըներ կամ պատիժ մի հասցուներ կըսէ , այլ օգնական եղիր պատուերը կուտայ : Վենք ուր , քրիստոնեութիւնը ուր : Քրիստոնէութեան ողին չը հասկընալով , աշխարհ արիւն թաթախ ըրինք եօթը հարիւր տարիէ ’ի վեր : Ծխուս իր ոչխարիներէն մեկը

չոկորմնցունելու համար կը չարչարուի, խաչ կել-  
լէ, կը մեռնի, մենք հազարաւորը մէկ տեղ թրէ  
կանցունենք :

Ձնցը տուր, մի դատեր, մի պատժեր, մի հալածեր,  
մի չարչարեր, մի սպանաներ, որ Ճշմարտութիւնը  
ինքը զինքը յայտնէ : Ճշմարտութիւնը կատարեալ  
է, մարդս անկատար. անկատարէն կատարեալ բան  
մը չելլեր . ըսելէ որ Ճշմարտութիւնը Աստուծմէ-  
է, Աստուծած մեզի ինչ ճամբայ որ ցուցուցերէ  
Ճշմարտութիւնը քարոզելու, պէտք է որ մենք այն  
ճամբովը քալենք, ան մեզմէ աղէկ գիտէ : Վենք  
մարդկային միջոցաւ պէտք չէ որ զատ ընթացք մը  
բռնենք : Այս մարդը որ դուն հերձուածողու-  
թեան համար չարչարեցիր կամ սպաննեցիր . կամ  
անանկ վիճակի մէջ ձգեցիր, որ անոր կորուստին  
պատճառ եղար . խճմտանը չես մի ըներ, որ այն  
մարդը ինքիրեն մնար նէ, կարելի էր Ճշմարտու-  
թիւնը ինքը անոր յայտնել, ու ուղղափառու-  
թեան մէջ մեռնէր, որ դուն անոր մարմնաւոր եւ  
հոգեւոր կորուստին պատճառ եղար : Եւ Յիսուսի  
ոչխարներէն մէկը պակսեցուցիր, որ Յիսուսի ար-  
իւնը այն մէկ հատիկ ոչխարին համար ալ թափ-  
ուած է : Վենչ սարասիելի յանդգնութիւն . ինչ  
սոսկալի համարձակութիւն :

Այս գիշեր ամենէդ ալ ինծի մինակ պիտի ձգեք  
փախչիք կըսէ Յիսուս . Պետրոս՝ ես մինչեւ ՚ի մահ  
քեզնէ չեմ զատուիր կըսէ, Յիսուս երեք անգամ  
ուրանաս պիտի կը պատասխանէ : Պետրոս երեք  
անգամ կուրանայ, եւ երրորդ անգամին կը նզովէ:  
Յիսուս երբ վերնատունը կերեւի, Պետրոսի երե-  
սին չի տար . «Սիմոն յովանու սիրե՞ս զիս» խօսքը

Երեք անդամ կը կրկնէ . ոչխարներս դռւն արածէ կըսէ . Գետրոսի երեք անդամ կը սիրեմ քեզ պատասխանելուն ամեն մէկ անդամին :

Այս օրինակը մեզի յայտնի կը ցուցունէ , որ մէկ Պետրոսի պէս ուրացող մը՝ եւ ուրացութիւնը երեք անդամ կրկնող եւ նզովող մը անդամ դարձի կուդայ . անոր դաւանութիւնը հաւատոյ վէմ կրյայ եւ Յիսուս Քրիստոս իր եկեղեցին այն վէմին վրայ կը շինէ :

Ա Երջապէս Յիսուսի սա խօսքը նայէ , անանկ վարուէ :

“Ես լոյս յաշխարհ եկի . զի ամենայն որ հաւատայ յիս , ՚ի խաւարի մի մնասցէ : Եւ եթէ ոք լուիցէ բանից իմոց , եւ ոչ պահեսցէ , ես ոչ դատիմ զնա . քանզի ոչ եկի թէ դատեցայց զաշխարհ , այլ զի փրկեցից զաշխարհ” :

## Յ Ա Ռ Ե Վ Ա Դ Ա Ր Ա Վ Ո Ւ Թ Ո Ւ Թ Ո Ւ Թ

Ճշմարտութիւնը կատարեալէ . մարդս անկատար : Կատարելութիւնը անխախտէ : Ծէ որ անկատարութեան հարկաւորէ կատարելութեան մատենալ պէտքէ յառաջադիմութիւն մը ունենայ : Ծէ որ մարդկային ազգին յառաջադիմութիւնը ուրանանք , պէտքէ որ մարդուս կատարելութիւն տանք . կամ ճշմարտութեան մօտենալը մարդուս համար չէ ըսենք : Այս ժամանակը ճշմարտութիւնը ճշմարտու-

թեան երկինքէն իջանիլն ալ օդուտ կըլլար։ Արով  
հետեւ կատարելութիւնը ճշմարտութիւնը իր մէջը  
ունի , կարօտ չէր ըլլար . անկատարութիւնը ան-  
խախտ վիճակի մը մէջ անհնար էր կատարելու-  
թեան մօտենալու : Բայց Յիսուս կը հաստատէ  
մարդկային ազգին յառաջադիմութիւն ունենալը .  
«Եղերուք կատարեալը, որպէս եւ հայրն ձեր երկ-  
նաւոր կատարեալէ» ըսելով. թէ որ անհատը կա-  
տարելագործութեան կրնայ դիմել , ընդհանրու-  
թիւնն ալ կը դիմէ :

Վարդկային ազգը արհեստաւորութեան մէջ  
յառաջադիմութիւն ստանալը չենք կրնար ուրա-  
նալ . բայց երեւակայութեան պտուղներուն մէջ  
որպէս թէ մէկ բոլորակի մը մէջ կը դառնայ . ինչ-  
պէս բանաստեղծութիւնը, գեղարուեստը, մէկ ազդի  
մը մէջ կը յառաջանայ կը կորսուի , նորէն ուրիշ  
ազգի մը մէջ կը ծնի : Այսպէս դարձուած մը ունի .  
որովհետեւ մէկ մարդուն ձեռքին յարմարութեանը  
եւ մէկ հոգիին երեւակայութեանը կապուած է , որ  
իր ձեռքին յարմարութիւնը եւ իր երեւակայու-  
թեան վառվառութիւնը ուրիշի չը կրնար հաղոր-  
դել . անոր համար հինէրը այսպիսի բաներու մէջ  
առաջ գացած են , եւ նորերը անոնց չեն հասած :  
Բայց ան բաները որ մէկ մարդ մը ուրիշի կրնայ  
հաղորդել , ինչպէս մաթեմաթիդայ , մէքենագոր-  
ծութիւն , եւ փիլիսոփիայութիւն , եւ այլն , ասոնք  
շատ յառաջադիմութիւն ստացած են : Ա երջապէս  
մարդկային ընկերութիւնը միշտ յառաջադիմու-  
թեան մէջ է :

Բարոյականութիւնն ալ արհեստաւորութեան կը  
նմանի . իրաւ քրիստոնէութեան առաջին ժամա-

նակներուն մարտիրոսները չունինք , այն սուրբերը  
չենք տեսնար , որովհետեւ ոչ ամեն մարդու մարտի-  
րոս ըլլալու հարկաւորութիւն կայ եւ ոչ ամեն  
մարդ սուրբ կրնայ ըլլալ : Բայց աւետարանին  
սկզբունքները աշխարհիս չորս կողմը տարածուած  
ըլլալով , ընդհանուր մարդկային ազգին բարոյակա-  
նութիւնը քրիստոնեայ երկիրներու մէջ աւելի  
շտկուած է : Իրաւ հին ժամանակի ջերմեռան-  
գութիւնը չենք տեսնար . բայց աւետարանի ըս-  
կզբունքներուն տարածուիլը , ընդհանրութեան  
բարոյականութիւնը աւելի մաքուր է հին ժամա-  
նակներուն նայելով . որովհետեւ աւետարանը օրէ  
օր կը տիրէ եւ մարդկային ազգը յառաջադիմու-  
թեան մէջ է միշտ անոր հասնելու . որ աստուա-  
ծային ճշմարտութիւնը ընդհանրութեան մէջ թա-  
դաւորէ :







12

4989 - 4995

2013

աշ/թ 6.

«Ազգային գրադարան



NL0027480

0024480

աշ/թ 2, 53

«Ազգային գրադարան



NL0027476

աշ/թ 2, 52

«Ազգային գրադարան



NL0027475

աշ/թ 5

«Ազգային գրադարան



NL0027479

0024479

աշ/թ 4

«Ազգային գրադարան



NL0027478

0024478

աշ/թ 5, 56

«Ազգային գրադարան



NL0027474

0024474

աշ/թ 3

«Ազգային գրադարան



NL0027477

0024477

աշ/թ 4, 57

«Ազգային գրադարան



NL0027473

0024473

